

Թ Ա Զ Ի Ն Ե Ք Գ Ո Ւ Ե Ց Ե Կ Ս

Ա.

Դարձեր եմ ես միջոցին մէջ զարեր, զարեր, զարեր անվերչ
Հասեր մինչեւ Միզամածի մ'
մաս եմ կազմեր Ասդի մասնէք:

Օր մ'ալ, միլեառ տարիներ ես, զատուեր եմ ես անիկ յաւէս,
Ինչպէս նրեւակ մը ապրաւամբ փախեր եմ զար Մայր Երկրին հետ:

Աւ չեմ գիտեր որքան ատեն հալած նիւթի այդ բառուն
Մէջ եմ կեցեր, յամաօրէն սակայն ձրգտեր եմ ես լոյսին:

Տառապեր եմ անհունօրէն, բայց վեշտապէս հասեր անոր,
Աւ բայց եմ դարերն ի վեր յաւերժական իր Ռւխտաւոր:

Խոցուեր եմ ես անձայր համբուս՝ յօւսուեր եմ հազար անզամ,
Մինչեւ հասեր եմ ես ՄԱՐԴՈՒՆ, մինչեւ առեր Միրոյ Պատզամ:

Մ. ՄԱՆՈՒԿԵԱՆ

* * *

Կանգնած տրմում է կանաչ եղեւնին,
Այնինչ լոյսերը ցնում են վրան.
Անսառ է ուզում ժիրած եղեւնին,
Ոսկէ լոյսերը չեն յուզում նրան:

Եռւշը բնողում է ուրախ նոր տարին,
Մարդիկ խմում են եւ անհոգ պարում,
Այնինչ լալիս է մինակ եղեւնին,
Իր մայր անսառն է նա մաքերում...

ՅՈՎ. ՇԻՐՈՋ